


Վմանապէս 1755ին ահաւոր շարժե-
րէ կործանեցան Սեւինա և Վիս-
պոնա քաղաքները իրենց քովը գեղե-
րովը: Եւ տարի ալ փետրուարի 8ին
մեծ գետնաշարժ մը եղաւ Վմերիկայի
Կուատալուփփա կղզին, ու Փոէնթա-
փիթը քաղաքը բոլորովին կործանեց,

որ քսան հազար բնակիչ ունէր. ասոնց
մէ հինգ վեց հազարը աւերակներուն
տակը կորսուեցան, իրեք հազարի չափ
վիրաւորեցան, մնացածներն ալ փա-
խան: Վալապրիայի երկրաշարժին
ողբալի պատմութիւնը տես երես 14:

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Մշաբեր այծեամբ:

ՄՈՒԸԿԸ անուանի հոտաւէտ եղ-
մըն է, որ Մշաբեր այծեամբ ըսուած
կենդանիին փորուն տակի պզտի պար-
կէն կելլէ: Եւ կենդանին, որ տաճ-
կերէն Գոս Կէլի կըսուի, աւելի խոն-
քինի ու խիպէթի երկիրները կը գտ-
նուի: Հոն տեղի բնակիչները անդա-
դար աս կենդանին որսալու ետեւէ

կըլլան որ եղը հանեն ու շատ ըստրկի
ծախեն: Պոչը խիստ կարճ է. մոր-
թին վըայի մազը խիստ կարծր ըլլա-
լովը դիւրաւ կը կոտորտի. բնութեամբ
աւելի գիշերային է, մինակութիւն
կըսիրէ, ու խիստ վախկոտ է. անոր
համար բըռնուելու ըլլայ նէ՛ շատ
չապրիր, կըմեռնի:

Կրսեն թէ քանի որ մուշկը կեն-
 զանուոյն փորուն մէջն է՝ ջրի կըլլայ ,
 ու մորթելէն ետքը կըպընտանայ :
 Ըս եղին գոյնը թուիս է , ու թանձ-
 րացած արիւն կընմանի , անանկ որ
 կընայ մէկը արիւն կարծելով խա-
 բուիլ : Ըս երկիրներս խիստ դժար
 կըգտնուի մուշկին զուտը . ու մինչև
 հիմա չեն կրցած ճանչնալուն հնար-
 քը գտնել : Գլխաւոր ճանչցըւելու
 յատկութիւնը իր հոտը պիտի ըլլար .
 բայց անով ալ չիմացուիր , վասն զի
 երկայն ատեն ցնդելէն ետքն ալ հոտը
 խիստ սաստիկ է :

Ս աճաւքի մէջ երկու տեսակ մուշկ
 կըգործածուի . մէկը (Սոնքինէն կու-
 գայ , մէկալը (Սփայէթէն . առջինը
 աւելի յարգի է , ու թխագոյն կա-
 շիէ ամաններու մէջ գրուած կըլլայ .
 իսկ երկրորդը , որ կապարթայի մուշկ
 ալ կըսուի , ճերմակ կաշիի մէջ պը-
 լած է . ասոր հոտը առջինին հոտէն
 քիչ է . տաճկերէն միտի Թիպէթի կամ
 միտի Թաթարի կըսուի :

Գեղերու մէջ շատ կըգործածուի
 մուշկը , մանաւանդ ջղացաւի տեսակ
 հիւանդութիւններու համար : Սուշ-
 կին հոտը աղէկ մը ցնդելէն ետքը՝
 աւելի ախորժելի է , և ուրիշ հոտա-
 ւէտ խառնուրդներուն գլխաւոր նիւ-
 թը կըլլայ : Ընչափ սաստիկ ու սուր
 է աս հոտը որ մինչև հեռու տեղուանք
 կըբուրէ . ցորենի չափ մուշկի կը-
 տորը սենեկի մը մէջ քսան տարի
 կենալէն ետքը՝ հոտը չէ պակսած ,
 թէպէտ և ամէն օր կըբանան եղեր
 սենեակը :

Հին ատենի Յունաց կամ Ատի-
 նացւոց գրքերուն մէջ ամենեւին մուշ-
 կը չըյիշուիր . ուստի կերևնայ թէ
 միջին դարու ժամանակները մտած է
 Արոպա , բայց ինչուան հիմա ալ Ա-
 րոպացւոց այնչափ ախորժելի չէ՝ որ-
 չափ արևելցոց : Հայաստանի Սշկու-
 նիք ըսուած լեռը ատենով կայ եղեր
 աս կենդանին , ու լեռանը անունն
 ալ անկէց առնուած կերևնայ . վասն
 զի Արթնացին Հռիփսիմեանց պատ-

մութեանը մէջ կըգրէ թէ «Ալանեն
 ,, ՚ի հայաստան գաւառ՝ ՚ի խորին
 ,, խորշ լերինն Սշկունեաց . ՚ի սմա
 ,, ասիայծեմունս մշկապորտս լինել ,»
 Շատ փափաքելի էր գիտնալը թէ
 արդեօք հիմայ ալ կըգրտուի Հայ-
 աստան աս պատուական կենդանին :
 Տաճկի գրքերէն գիտենք որ պարսկե-
 րէն «Էֆիսիան ըսուած հոտաւէտ եղը
 որ միտի Թիպէթի ալ կըսուի՝ հիմա-
 կուան (Սփայէթէններուն երկիրը կը-
 գըտնուի , այսինքն Հայաստան , բայց
 որ կողմերը՝ յայտնի չէ :

Ըն բանն որ կըպատմեն թէ երբոր
 որսորդները մշկաբեր այծեամին ե-
 տեկն կըվազեն ու հասնելու վրայ
 կըլլան , կենդանին անոնց ձեռքէն
 ազատելու համար ինքիրմէն կըփը-
 ցընէ կըձգէ փորին տակի պարկը , շին-
 ծու խօսք մըն է : Ըսոր նման շատ տե-
 սակ բաներ կըպատմուին աս կեն-
 դանուոյս վրայ , ու եղին ուսկից ել-
 լելուն վրայ . բայց գրեթէ ամէնն ալ
 անստոյգ ու շինծու խօսքեր են :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Շ Երամ սնուցանելու կերպը :

Շ ԵՐԱՄ (իփէք պէօձէյի) պահելը
 Չինու երկիրը գըտնուած է կըսեն
 Քրիստոսէ 2000 տարի առաջ . ան-
 կէց անցած է Հնդկաստան , Պարս-
 կաստան , Հայաստան ու Ըսիային
 ուրիշ կողմերը : Յունաստանի մէջ
 հինգերորդ դարուն վերջերը տարա-
 ծուած է . վասն զի ան ատենները
 Հնդկաստանէն երկու կրօնաւոր Աոս-
 տանդնուպօրիս դառնալով հետեր-
 նին բերեր են աս որդին հաւկիթնե-
 րը , որդը պահելուն կերպը , մետաքսը
 հանելուն հնարքը , և այլն . որով ան
 ատենի Յունաց երևելի հարստու-
 թեան պատճառը եղած է : Արո-
 պայի այլևայլ կողմերն ալ անկէ ետ-
 քը կամաց կամաց տարածուեցաւ աս